

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

ՁԱՅՆՔԱՂ ՇԱՐԱԿԱՆ

«Ս. Վարդան Մատենաշարը» կրկին կը խտացնէ իր շարքը, մեծածաւալ մատենանով մը: Շատոնց կը սպասուէր հրատարակութիւնը՝ «Ձայնֆաղ Շարական»ին, 513 մեծադիր էջերով: Անոր, յապաղած վերահրատարակութեամբը, կարելի պիտի ըլլայ յաջողեցնել կարելոր ու անյետաճգելի պահանջքի մը դիմաւորումը, Հայաստանեայց եկեղեցիէն ներս:

Արտօնութիւն՝ Գերշ. Տ. Խաժակ Եպս. Պարսամեանի, Առաջնորդ Հայաստանեայց եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմին. իսկ հրատարակութեան նուիրատուութիւն՝ Տիկ. Թագուհի Թամսընի, իր ամուսնոյն՝ Սէթ Թամսընի յիշատակին: Թուական՝ 1992-վայր՝ Նիւ Եորք: Հաստատուած ամանդութիւնը՝ եկեղեցական գրքերու վերահրատարակութեան առընչութեամբ, ուրախալի է որ կը շարունակուի լուրջ հետեւողութեամբ:

Լուսանկարչական թէքնիքով վերարտադրուած սա մատենան իբրեւ սկզբնատիպ ծառայող «Ձայնֆաղ Շարական»ը կը կրէ 1914 (ՌՅԿԳ-1363) թուականը, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Առաքելական Աթոռի տպարանէն: Հետաքրքրական է որ 1914-ը կը հանդիսանայ երրորդ տպագրութեան թուականը: Ի՞նչ են նախանցեալ երկու թուականները: Չեն յիշատակուած:

Հայաստանի եւ սփիւռքի Հայաստանեայց եկեղեցիներու մէջ ամենէն շատ գործածուած, եւ ամենէն աւելի օգտակար եղող «Ձայնֆաղ»ը երեւակայել որ, 1914-էն, հայ ցեղասպանութեան դէպքէն ու սովետական խտարունցք տարիներէն՝ ամբողջ 78 տարիներ ետք, 1992-ին

երջանիկ առիթը կ'ունենայ արժանանալու նոր տպագրութեան: Յոգնած, ջլաքեկ, մատներու սեւաքոյր կնիքը էջերու եզրերին, «Ձայնֆաղ Շարական»ները՝ կազմալուծուած ու էջաքափ կերպարանով, օգնութիւն կը հայցէին հանգստեան կոչուելու կանչերով: 1992-ին, «Ս. Վարդան Մատենաշար»ով իրականացած այս վերահրատարակութիւնը՝ դրական պատասխանը եղաւ արձակուած օգնութեան կանչերուն:

Անտարակոյս, պատասխանատուութեան ծանր բաժինը կը հանգչի Առաջնորդ Սրբազան Հօր ուսերուն:

Բացառաբար Հայաստանեայց եկեղեցւոյ յատուկ «Ձայնֆաղ Շարական»ը կը պարունակէ «Հայաստանեայց Սուրբ եւ Ուղղափառ եկեղեցւոյ հոգեւնուագ պաշտօնեքութիւնք»: Մատենան անուանակոչումին թելադրանքն ալ այդ է: Առանց բանասիրական ենթադրութիւններու դուռը ափ առնելու, շարական բառը կը նշանակէ եկեղեցական երգ. իսկ Ձայնֆաղ բարդառը՝ քաղուածք, հաւաքածոյ, ժողովածոյ: Ուրեմն՝ զանազան աղբիւրներէ իրարու քով քերուած եկեղեցական ընտիր երգերու հաւաքածոյ: Յար եւ նման՝ Ծաղկափաղին, որ է ընտիր գրութիւններու հաւաքածոյ:

Եկեղեցական երգերը կամ շարականները բացառիկ դեր կը կատարեն Հայաստանեայց եկեղեցւոյ պաշտամունքին մէջ: Տեղին է յիշատակել որ նախնական շրջաններու ընդհանուր եկեղեցւոյ (ինչպէս նաեւ մեր) ժամերգութիւններուն մէջ կ'երգուէին Դաւթի Սաղմոսները միայն՝ բաժնուած՝ ուր կանոններու, Ս. Գրքէն քաղուած նոյնաթիւ օրհնութիւններու հետ:

Սակայն Սակայն հետգհետ սկսան երգուիլ այլ հոգեւոր երգեր որոնք ժամանակով՝ ստացան տիրական հանգամանք, մինչ՝ սաղմոսներն ու Ս. Գրական ընթերցումները քաջութեան հրապարակէն, եւ ամփոփութեան պաշտամունքային որոշ ու սեղմ սահմաններու մէջ: Բնականաբար, ենթարկուելով նոյն յեղաշրջումի պայմաններուն, մեր եկեղեցւոյ մէջ յայտնաբերուող հոգեւոր երգեր՝ կազմեցին գլխաւոր մասերը հայ պաշտամունքին ու ժամերգութեան: Աւելցնել որ, հոգեւոր երգերը ձեւաւորութեան ութ խումբերու, համաձայն սաղմոսներու ութ կանոններու: Ասկէ՝ ութ ձայներու բաժանումները (ԱԶ. ԲԶ. ԳԶ. ԴԶ. եւ ԱԿ. ԲԿ. ԳԿ. ԴԿ) եւ ութ խմբաւորումները՝ հետեւեալ անուններով - Օրհնութիւն, Հարց, Մեծացուցէ, Ողորմեա, Տէր յերկնից, Մանկունք, Ճաշու եւ Համբարձի:

Շուրջ 500 մեծադիր էջերու լայնփն տեղադրուած՝ Տէրունական, Հոգեգալստեան, Ս. Խաչի, Հայ ու օտար Մարտիրոսներու, Հայրապետներու, Սուրբերու, Սրբուհիներու, Մարգարէներու, Ապաշխարողներու, Հանգստեան եւ Աւագ Օրհնութիւններու շարականները կը կառավարուին ութ ձայներու մականով, եւ կը հպատակին ութ խմբաւորումներու դրութեան:

Ժամանակակից եւ ստոյգ վկայութիւններու չգոյութեան հետեւանով դժուար է կարգ մը շարականներու գրութեան թուականները եւ անոնց հեղինակները՝ վերացնել՝ Սահակ Մեարոպեան ժամանակամիջոցին (ե., Զ., է-դարեր), կը պնդեն մասնագէտներ: Թէեւ անոնցմէ ոմանց անուններուն կ'ընծայուի կարգ մը շարականներու հեղինակութեան իրաւունքը:

Համաձայն Երուսաղէմի լուսահոգի Դուրեան Պատրիարքի հաստատումին,

շարականներու գոյութեան յիշատակութիւններու կը հանդիպին գլխաւորաբար ԺԳ. դարուն, երբ կիրակոս պատմիչ կը յիշատակէ Անիի Դպրեվանքի Առաջնորդ՝ ձօն Բարսեղը, որուն կը յանձնուի շարականները մաքրագործելու եւ վերադասաւորելու դժուարին պաշտօնը: Ասկէ զատ, բաւական վաւերականութեամբ մեզի հասած շարականներ գրուած են է. եւ Ը. դարերուն: Իսկ աւելի ճշտութեամբ մեզի հաղորդուած են ԺԱ.-ԺԴ. դարերուն ապրող շարականագիրներու անունները եւ անոնց հեղինակած հոգեւոր երգերը - Պետրոս Կաթողիկոս Գետադարձ, Ներսէս Շնորհալի, Ներսէս Լամբրոնացի, Յովհաննէս Պլուզ, եւ շատ ուրիշներ: Այս մասին աւելի լայն անդրադարձումներ պիտի հեռացնեն մեզ այս յօդուածի գրութեան նպատակէն:

Հակառակ վերելի եւ այլ յարակից հաստատումներուն, «Զայնքաղ Շարական»-ի առաջին երկու էջերուն վրայ՝ «Յօրինող Շարականաց» գլխաւորութեան ներքեւ, ժամանակագրական կարգով կը յիշատակուին հեղինակներու անուններ, իրենց յօրինած շարականներու վերնագրերով ու գրութեան թուականներով՝ 426-էն մինչեւ 1478: Ինչ ալ ըլլան բանասիրական ճշդումներն ու վերապահումները, մենք գուրգուրանքով պիտի պահենք աւանդութեամբ մեզի յանձնուած թանկագին տեղեկատուութիւնները անոնց մասին:

Հայ շարականները կ'ընդգրկեն գրական արժէք: Կը յայտնաբերեն՝ լեզուի, ոնի, դասական նկարագրագեղ բաներու գործածութեան շնորհք եւ քերթողական թռիչք: Կ'արժէ ընթեռնուլ ներամփոփ պահի մը ընթացքին Հոսիսիմեանց կոյսերու՝ «Անձինք նուիրեալք սիրոյն Գրիստոսի . . .», եւ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչինի վերապն Մտանելոյ՝ «Այսօր

զուարեացեալ ցնծայ եկեղեցի . . .»
շարականները, 34-ական տունները
ամբողջութեամբ:

Հայ շարականները կը պարունակեն
պատմական տուեալներ, կ'անդրադառնան
դէպքերու ու դէմքերու եւ կը հետեւին
անոնց ընթացքին: «Փարաւոն հանդերձ
կառօք ընկղմեցաւ ի հոսանս ջուրց. եւ
որդիքն Իսրայելի գնացին ընդ ցամաքն ի
մէջ ծովուն» (Աւագ Օրհն. ԲԿ):
Ակնարկութիւն՝ պատմական դէպքի մը:
Մին՝ տասնեակ մը օրինակներէն:

Հայ շարականները ուղեցոյցներ են
հոգեւոր ապրումներու, աստուածամերձ
կեանքի եւ քրիստոնէական կեանքի
կենցաղավարութեան հետապնդումներու:
Շարականները աղօթքներ են, սրտի խորքէն
Աստուծոյ հետ խօսակցութիւններ:

Հայ շարականները ուսումնարան են
քրիստոնէական աստուածաբանութեան,
որմէ կը յայտնաբերուին ընդհանուր
եկեղեցւոյ քրիստոսաբանական
ուսուցումներ եւ հայ եկեղեցւոյ
դաւանաբանական սահմանումներ: Ս.
Խաչի, Ս. Հոգւոյն, Ս. Աստուածածնի, Ս.
Յարութեան, եկեղեցւոյ, եայլն, նուիրուած
շարականները կը պարունակեն առատ
վկայութիւններ:

Շարակնոցի վերջին էջերուն (507-
513) գետեղուած են շարականներուն՝ քը-
ծախնդրօրէն պատրաստուած ցուցակն ու
էջահամարները: Հետաքրքրական է որ
511-րդ էջին՝ առանձին կը հանգչի «Մե-
ծացուցէ»ներու ցանկ մը ուր ձայներով:
Զարմանալի է որ գլխաւոր ցանկէն կը
պակսին՝ 414-422 էջերուն վրայ
տեղադրուած կարն շարականներ,
գլխաւորաբար ստեղծ «Մանկունք»ներ:
512-րդ էջով կը տրուի «Զայնգիւտ»
աղիսակը. իսկ վերջին էջին, 513-րդ, կայ
ցուցակը «Յատուկ Աւուրց Հարցից եւ Մե-
ծացուցէից», առանձին էջահամարներով:

«Զայնգիւտ Շարական»ը գանձատունն
է՝ Հայաստանեայց եկեղեցւոյ պաշտամունքի
գոհարներուն, եւ հանդիսարանը՝ հայ
մշակոյթի անկրկնելի ստեղծագոր-
ծութիւններուն:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆԵԱՆ

ԵՐԵՎԱՆ

ԳԶ. Նոր Սին ծընեալ ման-
կո՞ւնք սուրբ աւագնեան.
Հորհազարդեա՞ւք Հոգւոյն
Աստուծոյ. օրհնեցէք զՀոգին
Երկեաւոր յաւուր ծնընդեա՞ւն
Սըրբուհւոյ Անուին. յոր օրհ-
նեցա՞ւք յանի՛ծից նախնայն:

Արեամբ գառինն անարատի
վըրկեալ ժողովուրդք. յաւուր
ծնընդեա՞ւն մօր անտա՞նեւոյն,
դավեցէք ըզվրածինն որ հաճե-
ցաւ առեալ մարմնի՞նն ա՛ն-
սերմն ի նմանէ. յոր օրհնե՛:
Յաւատարմուղիս Հորհաց Հոյ-
ւոյն լուսազարդեա՞ւք Անուք
Հեթանոսաց. յաւուր ծնըն-
դեա՞ւն մօր բանի՛նն ծնողի. ըլ-
փառակից Արդւոյ զՀոգին բա-
րեբանեցէ՞ք Հոգեւոր երգով.
որ մարմնազարդեա՞ւց զմարմնա-
րանն Արդւոյն: